

4748

9(47.925)  
n - 64

1920



ԳՐԵՑ

Դ. ՊՐԵԺՈՒՆԻ

ՀՐԱՏԱՐԱԿԵՑ

Ե. ՄԱՍԻԹ-ՂՈԽԵՍ

# ՊՕՂՈՍ ՓԱՃԱ ՆՈՒՊԱՐ

ԻՆՉՈ՞Ւ ԶԱՏՈՐԱԳՐԵՑ

ՀԱՅՏՈՒԹԵԱՆ ԴԱԵՆԱԳԻՐԸ



ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ ՓԱՃԱ



Կ. ՊՈԼԻՆ

1920

Տպագր.՝ Վահագին և Սոնկուն

9(47.025)

Դ - 64

I.

## ՊՕՂՈՍ(\*) ՓԱՇԱՅԻ ՀԱՅՐԸ

Հերքին սա տամնեակ մը տարիներու ընթացքին հայ-  
կական պատմութեան մէջ ամէնէն աւելի յեղեղուած անունը  
անշուշտ Պօղոս Նուպար փաշայի անունն է : Ամէն օր գրեթէ  
կը տեսնենք անոր անունը կամ սատկերը թերթերու մէջ,  
իբրեւ մէկը, որ իր ամբողջ հարստութիւնն ու կեանքը  
տրամադրած է Հայկական Դատին բարեյածող լուծում մը  
ունենալուն :

Ահա այս մեծ մարդուն գործունէութեան մասին կ'ու-  
զենք քանի մը խօսք ըսել, շեշտելով մասնաւորաբար այն  
պարագային վրայ թէ ինչո՞ւ անիկա չստորագրեց թրքական  
դաշնագիրը, իբրեւ Հայաստանի ներկայացուցիչ, Բայց նախ  
քան այդ պիտի տանք համառօտ կենսագրական գիծեր, ժո-  
ղովրդական բոլոր խաւերուն ծանօթացնելու համար զայն :

Պօղոս փաշա որդին է Նուպար փաշայի, որ մենանունը  
մը թողած է Եղիպատոսի պատմութեան մէջ և բուն անունը  
մինչեւ հիմա երախատպիտութիւնով կը լիչուի Եղիպատացի  
ժողովուրդի բոլոր խաւերէն :

Նուպարեանները իզմիրցի են և իզմիրէն գաղթելով հաս-  
տառուած են Եղիպատոս : Պօղոս փաշայի հայրը՝ Նուպար  
փաշտ ծնած է Իզմիր և որդին էր Մկրտիչ Նուպարեանի,  
որ իր կարգին ծանօթ էր Իզմիրի մէջ իբրեւ եւրոպական  
կրթութիւն ունեցող զարգացեալ անձ մը : Նուպար փոքր հա-  
սկէն կը զրկուի Եղիպատոս, իր մօրեղբօր Պօղոս պէյ Եղու-  
ութեանի մօտ, որ պետական փայլուն դիրք մը կը գրաւէր  
խտիւ Մէհմէտ Ալիի մօտ : Պօղոս պէյ կը ներկայացնէ Նու-  
պարը Մէհմէտ Ալի փաշայի, որուն համակրութիւնը կը գր-  
րաւէ հետղնետէ իր ուշիմութեան և ընդունակութեան Նը-  
նորհիւ :

(\*) Կենսագրական տեղեկութիւնները բաղրուած են Պ. եր. Օտեանի  
Պօղոս ՓուշԱ ՆՈՒՊԱՐ զքրոյկէն:

12004  
80386-ամ  
1701-88

Անդամ մը Ռակուզայի դռւքսը նամակ մը կը գրէ Ե-  
ղիպասոսի խտիւնին, բայց այնքան անընթեռնելի և զէշ զըր-  
ուած, որ ոչ ոք կրնայ զայն կարդալ: Կը կանչեն երիտա-  
սարդ Նուպարը, որ իսկոյն կը կարդայ և կը թարգմանէ  
նամակը: Ատկէ յետոյ ա'լ աւելի մեծ աեղ մը կը գրաւէ  
արքունիքին մէջ, այնպէս որ կ'ըլլայ Խտիւնին տղուն՝ Իպ-  
րահիմ փաշայի ուսուցիչը և անոր հետ այցելութեան: կ'եր-  
թայ եւրոպական արքունիքին, ուր նմանապէս կը հիանան  
իր ուշիմութեան և իր մտային կարողութեան վրայ:

Ֆրանսական արքունիքին մէջ լուի Ֆիլիպ մեծապէս կը  
զնահատէ երիտասարդ քարտուղարը:

Երբ Իպրահիմ փաշտ և իր պատուիրակութիւնը կ'որո-  
շեն վերադառնալ, Փրանս. կառավարութիւնը պատուանը-  
շաններ կը սահմանէ պատուիրակութեան բոլոր անդամնե-  
րուն, բայց պատուանշան ստանալու համար շատ երիտա-  
սարդ կը նկատեն Նուպարը և կ'որոշեն թագաւորին կողմէ  
իրեւ նուէր զոյդ մը ատրճանակ տալ անոր:

Բայց այն միջոցին երբ Իպրահիմ փաշա իր հետեւորդներով  
կը մեկնէր Թիւրրիի պալատէն, ուր եկած էր վերջին հրա-  
մեշտ տալու թագաւորին, լուի Ֆիլիպ չկրնալով զսպել իր  
համակրութեան զգացումը, մարդ կը զրկէ երիտասարդ քար-  
տուղարի ետեւէն, զայն քովը կանչել կուտայ և իր քով  
գտնուած պաշտօնակալի մը կուրծքէն Պատուի Լէգէոնի Խաչը  
առնելով Նուպարի լամբակին վրայ կ'անցնէ զայն ըսելով.

— Ըսէ՛ք ձեր վեհապետին, որ ոչ մէ ֆրանսակուն կա-  
ռութարութիւնը, այլ անձնապէս թագաւորը իր ձեռքով այս  
պատուանշանը տուաւ:

Նուպար այն ատեն տակաւին քսան տարեկան հազիւ-  
կար, ապագային ան ստացաւ բազմաթիւ ուրիշ պատուանը-  
շաններու հետ Պատուի Լէգէոնի մեծապոյն ժապաւ էնը:

Այս առթիւ կ'արժէ յիշել հետեւեալ սիրուն միջազէպը:

Սուէզի Ջրանցքին շինութեան մասին կատարուած բա-  
նակցութիւնները յաջողցնելու համար Պ. Նուպար Բորիզ գա-  
ցած էր: Իր պահանջներու բոլոր հէտերուն վրայ դրեթէ գո-  
հացում կը ստանայ, բայց կը ստիպուի մէկ քանի զոհողու-  
թիւններ ընել, որոնցմէ մէկը վաթուն միլիոնի կը նստէր  
Եղիպատոսի կառավարութեան:

Նուպար փաշտ անշոշտ ակամաւ համակերպած էր այդ  
զոհողութեան: Բանակցութիւնները վերջացած էին, երբ մեկ-  
նելու ատեն հրամաշտ կուտայ Մօսնիի դռւքսին, որ իրեն

կ'իմացնէ թէ Նարուէոն Գ. կայսրը Լէգէոնի հրամանատար  
անուանած էր զինքը և կ'ուզէ ինք անձամբ անոր վիզը  
անցնել պատուանշանի փողկապը, Նուպար բարձրահասակ  
էր, իսկ Մօսնիի դռւքսը ընդհակառակը կարճահասակ: Որ-  
պէսզի գործողութիւնը կարելի ըլլայ, Եղիպատոսի հայ նախա-  
րարը կը պարտաւորուի բաւական ծոելու. այն ատեն կամաց  
մը կը փսփսայ դռւքսին.

— Դուքս, զիս վրայ ծանրացող վաթսուն միլիոնները  
կը ստիպեն զիս զլուխ խոնարհել.

Մուհամմէտ Ալիի մահուընէն ու Խպրահիմ փաշայի խիստ  
կարճատեւ իշխանութենէն ետքը Նրաիվ կը հոչակաւի Ապ-  
պաս փաշա, որուն իշխանութեան ժամանակ Նուպար, դեռ  
խիստ երիտասարդ և տակաւին անկարեւոր դիրքի մը տէր,  
թէեւ խոսմալից ապագայով Պոլիս կուգայ:

Հոն յարաբերսութիւն կը հաստատէ Գարաքեհեա (Երամ-  
եան) Գէորգ պէյի հետ: Երիտասարդ Նուպարը որքան հելա-  
ցի նոյնքան գեղազէմ ու ֆիզիքապէս օժտուած էր, շուտով  
ուշադրութիւնը կը զրաւէ Գէորգ պէյի աղջկան՝ Օր. Ֆուլիկի  
և ահա՛, հակառակ տակաւին իր համեստ վիճակին, Նուպար  
կը փեսայանայ Գէորգ պէյի որ ժամանակին մեծահարուստ  
Հայերէն մին էր: Կ'երեւայ որ Նուպար նախապէս իզմիր ը-  
րած մէկ ուղեւորութեան միջոցին՝ մեծ համակրութիւն յայտ-  
նած էր ծանօթ ընտանիքէ հայ օրիորդի մը և ամուսնութիւն  
խոկ խոստացած անոր: Բայց Գէորգ պէյի աղջիկը մոոցնել  
կուտայ իրեն իր նախկին խոստումը:

Ամուսնութենէն ետքը երիտասարդ ամոլը կը վերադառ-  
նայ Եղիպատոս ուր Նուպար փաշա հսկայաքայլ կը յառաջդի-  
մէ իր ասպարէզին մէջ:

Այս ամուսնութենէն ծնած հն երեք դաւակներ: Անդրա-  
նիկը՝ Պողոս և միւսները աղջիկ՝ Նոյեմբի և Զիպա:

## ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱՅԻ ԿԵԱՆՔԸ

Նուպար փաշա շատ բեղուն գործունէութիւն մը ունե-  
ցած է թէ Եղիպատոսի պետական կեանքին և թէ ազգային  
զուծերուն մէջ: Անիկա էր որ առաջին անգամ Եղիպատոսի  
մէջ հաստատեց խառն դատաստաններ, 1867ին կըցաւ կա-

րեւոր ֆէրման մը ձեռք բերել . որով կը ջնջուէր տարհապարհակի (անկարիա) դրութիւնը և աւս կերպով վերջ կը տրուէր ֆէլլահին ճորդութեան : Անիկա իր արժանիքներով բարձրացաւ մինչեւ նախարարապետի պաշտօնին և իր վերջին տարիներուն միայն հաստատուեցաւ Բարիզ :

Մինչեւ այսօր ֆէլլահը երախտադիտութիւնով կը յիշէ Նուպար փաշայի անունը և զայն միշտ իր մտքին մէջ ունենալու համար Եղիպատոսի արտադրութիւններէն բամպակին մէկ տեսակը անուանած է Նուպարի :

Սոկէ զատ Եղիպատոսի մեծագոյն ջրանցքներէն և Աղեքսանդրիայի և Գահիրէի տաղաւարներէն մէկը կը կոչուին Նուպարիէ , ի յիշատակ այդ մեծ մարդուն :

Նուպար փաշա ազդային շրջանակներու մէջ վարած է Աղեքսանդրիոյ և Գահիրէի ազգային հաստատութիւններու նախագահի պաշտօնը :

Պատրաստած է նաև Հայաստանի բարենորոգումներու ծրագիր մը , զոր ներկայացած է մեծ պետութիւններուն և որ մինչեւ մեծ պատերազմո հիմ կը բռնուէր Հայաստանի մէջ ըլլալիք բարենորոգումներուն :

Այսպէս բեղուն գործունէութենէ մը յետոյ անիկա կընքեց իր մահկանացուն 1899ին , խիստ մեծ ցաւ մը պատճառելով թէ՛հայերու և թէ օտարներու . որոնք կը հիանային անոր բարձր իմացականութեան վրայ :

Առ ի երախտադիտութիւն , 1904 Յունիս 3ին Աղեքսանդրիայի էն գեղեցիկ փողոցներէն մէկուն վրայ գտնուած պարտէզի մը մէջ կանդնեցուեցաւ անոր մէկ արձանը , որուն ծախսերը հոգացեր է ամբողջ Եղիպատոսի մէջ կատարած ընդհ . հանգանակութիւնով :

Բացման հանդէսին ներկայ էին Եղիպատոսի նախարարապետ Մոււթաֆա փաշա Ֆէհմի , Անգլիոյ դիւանագիտ . ներկայացուցիչ Լօրտ Քրօմըր , ինչպէս նաև բոլոր նախարարները , հիւպատունները , շէլսեր , իւլէմաններ , հրեաններու մեծ ուարբին , հայ եկեղեցականութիւնը , Աղեքսանդրիոյ կառավարիչը և բազմաթիւ բարձր անձնաւորութիւններ :

Բազմաթիւ բանախօսութիւններէ զատ ի միջի ալլոց խօսեցաւ Նուպար փաշայի որդին , Պօղոս փաշան :

## ՊՈՂՈՍ ՓԱՇԱՅԻ ՊԱՏԱՆԵԿՈՐԹԻՒՆԸ

Եղիպատոսի կլիման նորածին Պօղոսին անյարմար գալով , անիկա շատ փոքր հասակէն կը զրկուի Պոլիս , իր մեծ հօր բով : Այդտեղ կ'անցնէ ապագայ մեծ հայրէ , իր մանկութեան առաջին տարիները :

Յետոյ կը վերադառնայ Եղիպատոս , բայց նախական կը թութիւն մը ստանալէ յետոյ անմիջապէս կը զրկուի Բարիզ , ուր իր միջնակարգ կրթութիւնը աւարտելէ յետոյ կը մտնէ Ecole Centrale երկրաչափական բարձրագոյն վարժարանը և կը վկայուի իրեւ ճարտարագէտ երկրաչափ :

Պօղոս փաշա վերադառնալով իր ծննդավայրը կը նետուի զանազան ձեռնարկներու մէջ , որոնք հետզհետէ կը յաջողին և ինք կը շնչէ փալուն դիրք մը իրեն համար :

1880ին Պօղոս փաշա Պոլիս կուգայ և կ'ամուսնանայ Տատեան Յովհաննէս պէյի անդրանիկ աղջկան Օր . Մարիի հետ և վերադառնալով Եղիպատոս կը շարունակէ զուղիլ իր անձնական գործերով , որոնք հետզհետէ բարդաւած ման ճամբուն մէջ էլին :

Եղիպատոսի ազգային շրջանակներուն մէջ իր ունեցած մամնակցութիւնը սկիզբները շատ ջնջին եղած է , մինչեւ որ իրեն յանձնուած է Աղեքսանդրիոյ թաղական խորհուրդի աւտենապետութիւնը :

Այդ շրջանէն սկսած Պօղոս փաշա աւելի մօտէն շահագրգուուած է ազգային գործերուն և մեծ զսրկ տուած է անոնց :



## ՊՈՂՈՍ ՓԱՇԱ ԵՒ 96Ի ԶԱՐԴԵՐԸ

Արտասահմանի, մասնաւորաբար Եգիպտոսի տեղացի կոչւած հայութեան ազգային դգացումները նոր թափով երեւան եկան, երբ 96ի Պողոս և գաւառի ջարդերուն հատեւանքով բազմահազար փախստականներ թափեցան Աղեքսանդրիա:

Պողոս փաշա գործօն մասնակցութիւն մը ունեցաւ այդ փախստականներու պատսպարման գործին մէջ, իբրև նախագահ նպաստամատոյց յանձնաժողովին:

Ծնորհիւ իր բարձր զիրքին Պողոս փաշա մեծ ազդեցութիւն ունէր Եգիպտոսի կառավարական, առեւթրական շրջանակներու մէջ և այդ պատճառով կրցաւ հարիւրաւոր երիտասրդներ տեղաւորել զանազան գործերու մէջ և անոնց ապահովել ազրուատի պատուաւոր միջոց մը:

Պողոս փաշա հայ յեղափոխական շարժման հետ ո և է կառ չէ ունեցած և ատիկա կը վերապրուի այն միջավայրին որուն մէջ կ'ապրէր ինքը:

Այդ թուականէն յետոյ Պողոս փաշա հետզետէ մօտեցաւ ազգային գործին և 1906 Ապրիլ 15ի Զատկի օրը իր բնակարանին մէջ հիմք դրաւ Հայկական Բարեգործական Ընդհանուր ազգային համակարգութիւնը՝ Այդ միջոցներու մը համար կազմուած են, իրենց անցուկ միջոցներով և սահմանափակ գործունէութեամբ՝ չէին կրնար բնականաբար ընդգրկել ազգային յեղաշլումի ընդունակ գործը: Այս պատճառաւ՝ վաղուց ըմբռնուած էր ազգային ընդհանուր միութեան մը կարեւորութիւնը, որ թէ իրեն կազմակերպութիւն և թէ իրեւու գործունէութիւն նմտնէր քիչ թէ շատ Աղիան Խորայիշիին:

## ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՎՈՒԹԵԱՆՑ

Հայ Բարեգործական Ընդհանուր մասնակիութեան մասին կուտանք հետեւեալ տեղեկագիրը, զոր ներկայացուցած է Պ. Պողոս Նուպար:

«Նախ և առաջ պէաջ կը զգանք յիշել այն պարագաները որոնց մէջ ծնունդ առաւ Միութիւնը և վեր հանել նպատակը զոր անոր հիմնագիրները առաջադրած են: Այս վերջինները ուղեցին մանաւանդ լրացնել պակաս մը՝ ազգային բազմաշատ և ստիպողական պէտքերը ուսումնասիրելու, ինչպէս նաեւ անոնց հարգադրած դարձանները հոգալու կրկնակ տեսակէտով: Մեր շատ մը ազգային ընկերակցութիւնները, որ տեղական խնդիրներու կամ մասնաւոր նպատակի մը համար կազմուած են, իրենց անցուկ միջոցներով և սահմանափակ գործունէութեամբ՝ չէին կրնար բնականաբար ընդգրկել ազգային յեղաշլումի ընդունակ գործը: Այս պատճառաւ՝ վաղուց ըմբռնուած էր ազգային ընդհանուր միութեան մը կարեւորութիւնը, որ թէ իրեն կազմակերպութիւն և թէ իրեւու գործունէութիւն նմտնէր քիչ թէ շատ Աղիան Խորայիշիին:

«Գնահատելով այսպիսի հաստատութեան մը հայրենսասիրական հանգամանքը և ներշնչուելով Ալիանս Խորայիշիի հոյակապ ծրագիրէն, ասկէ երեք տարի առաջ յղացանք Հայկական Բարեգործական Ընդհանուր մէջ անկախ՝ ազգային իշխանութիւններէ, և իր գոյութեանը մէջ անկախ՝ ազգային իշխանութիւններէն կամ ո և է կուսակցական աղդեցութիւններէ: Եւ անգամ մը որ մարմնացուցինք այդ ծրագիրը, ջանացինք ամէն հնարաւոր միջոցներով իրագործել զայն:

«Թէ յաջողեցո՞ւ, այս ձեռնարկը, անշուշտ յաւակնու-

թիւններ չունինք ալս մասին։ Միութեան հիմնարկութենէն ի վեր երեք տարուան բաղդատաբար կարճ ժամանակամիջոց, և անվրէպ դժուարութիւնները որոնցմով շրջապատուած էր ան՝ արդիւնքին գնահատմանը մէջ նկատողութեան առնուելիք կէտեր են։ Առաջին վայրկեանէն՝ ինքինքնիս գտանք այնպիսի ահաւոր թշուառութեան մը առջեւ, այնքան բազմապահանջ պէտքերուն առջեւ, որ մեր բոլոր բարի կամեցողութիւնը և յարատեւ ջանադրութիւնը չի զօրեցին փափաքուածին չափ օգնութիւն հապնելու մեր մշտահալած և բազմաչարչար հայրենակիցներուն։

«Յածախաղէպ աղէտքներ և ահագին կարօտութեանց պատճառաւ, հացագինի և սերմննցուի համար նիւթական նըպաստի հարիւրաւոր խնդրանքներուն մէջէն՝ ստիպուեցանք էն անհրաժեշտներուն միայն մասամբ գոհացում տալ, մեր նպստները յատկացնելով պարագալին համեմատ հացագինին կամ սերմննցուի։ Եւ այսպէսով, չի կրցանք դժբախտաբար գործադրել ընկերութեանս նպատակին մնացեալ մասը, որ մեզի համար աւագ կարեւորութիւն ունի և որուն մէջ իսկ կը կայանայ Միութեան գլխաւոր դերը այսինքն՝ նպաստել ընդհանրապէս հայ ժողովուրդին բարոյական և մտաւորական զարգացումին և օժանդակել կարելի եղած չափով՝ հայ գիւղացիներուն հողատնտեսական միջոցներ հայթայթելով և արհեստա, ործութեան վերաբերեալ մասնայատուկ նախագիտելիքները սորվեցնելով անոնց։

«Զենք կարող սակայն մեր ուշադրութենէն հեռացնել Միութեան նպատակին այս շատ կարեւոր մասը, զոր և ոչ մէկ ջանք պիտի խնայենք գործադրելու համար, անմիջապէս որ ներեն պարագաները՝ որ մեզ սահմանափակեցին ցարդ Աղքատախնամի մը դերին մէջ։ արդարեւ համոզուած ենք թէ այսպէսով է միայն որ Միութիւնը պիտի յաջողի կատարելապէս լրացնել իր բուն առաջադրութիւնը։

«Բայց՝ ինչ որ ալ ըլլայ՝ ստոյգ է, և մենք ասիկա հաճուքով կը խոսուովանինք. թէ իր հիմնարկութեան առաջին օրէն սկսեալ Միութիւնս ըրաւ ինչ որ կարելի էր և երբեմ

փորձեց իսկ ընել անկարելին՝ արդարացնելու համար իր կոչումը, ինչպէս և յոյսերը որ իր վրայ դրուած էին. և ասիկա, անտարակոյս, չնորհիւ այն բարեհաճ ընդունելութեան զոր Միութիւնս գտաւ պաշտօնական շրջանակներուն մէջ, ինչպէս նաև այն վեհանձն օժանդակութեան՝ զոր բարեսէր հասարակութիւրը չի զլացաւ իրն։

«Ն. Բ. Խտիվին կառավարութիւնը համակրանքով վերաբերուեցաւ Ընկերութեանս հանդէպ և ասոր թանկագին ապացոյցը տուաւ՝ հաստատելով անոր կանոնագիրը և ճանչնալով ձեռնարկին հանրային օգտակարութիւնը։

«Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը՝ հանգուցեալ Հայրիկ՝ փութաց իր համակրութիւնները յայտնել հայրապետական օրհնաձիր կոնդակով, և Օսմանեան Սահման սղրութեան հոչակումէն վերջ նորընտիր կաթողիկոս Վեհ. Իզմիրիւնան՝ հաղիւ Պատրիարքական աթոռը բողմած՝ հաճեցաւ համակիր վերաբերում մը արտայատել և իր օրհնութիւններով Քաջալերել Միութիւնս։

«Միութիւնը, իր կազմակերպութենէն անմիջապէս վերջ, ընդհանուր կոչ մը ուղղեց հար բարեսէրներուն՝ շրջաբերականով մը՝ որուն մէջ պարզեց իր նպատակը և առաջադրութիւնները։ Իր կանոնագիրը զոր զրկեց բոլոր հայ թերթերուն և բաղմաթիւ ծանօթ ազգայիններու, ընդհանուր առմամբ գնահատուեցաւ և իր մեծ գիծերուն մէջ ձեռնհաներու կողմէ նկատուեցաւ համապատասխան ժամանակի ողիին։

«Ուրիշ կերպ ալ չէր կրնար ըլլայ, քանի որ Միութեանս նպատակնէ հայրենի հողին հաւատարիմ մնացող մեր արենակիցներուն բարոյական ու մտաւորական զարգացրւմին և տնտեսական կացութեանը բարութրումին աշխատիլ, մէկ խօսքով ազգային յեղաշրջումի գործին մէջ միջնորդի դերը կատարել։

«Իր շատ մարդասիրական նպատակին հետ միութիւնս իրեն հիմնական պայման ընդունած է ու է քաղաքական հանգամանք չունենալ։ Տարակոյս չի կայ թէ ասանկ նպատակ մը չէր կրնար հաշտո իլ քաղաքսկան քնոյթի հետ, որ

պիտի կրնար մինչեւ իսկ վկասել անոր դրապէս իրագործումին և գուցէ հեռացնէր մէկէ աւելի արժէքաւոր համակրութիւններ ալ:

«Երկու խօսք ալ ուրիշ խնդրի մը մասին։ Ոմանց կողմէ, կը սիրենք յոււալ՝ բարեմտօրէն՝ երբեմն դիտողութիւններ եղած են Միութեանս դրամագլխին անձեռնմխելիութեանը դէմ։ Կ'արժէ որ միանդամ ընդ միշտ դիտել տանք թէ՝ Միութեանս հիմնադիրները բացարձակապէս համոզուած են այդ սկզբունքին օգտակարութեանը, որովհետեւ գաղտնիք մը չէ թէ առանց այդ բանին կարելի չէ տեւական և տիրական ընկել հանրօգուտ ձեռնարկութիւն մը։ Կը բաւէ ասոր համար մտքի առջեւ բերել ճակատագիրը մեր ազգային հարիւրաւոր ընկերութիւններուն՝ որ դիւրաւ կազմուած և չուտով անհետացած են, որսվեած պարզապէս պզտուկ միջոցները տեղի տըւած են մեծկակ պէտքերու առջեւ։ Եւ անոնք որ յաջորդած են հիմնադիրներուն՝ բնականաբար շուտրած են շարունակելու այնքան աղուոր յոյսերով սկսուած գործը։ Այս իսի պատուհականութիւններէ Միութիւնը յաւէտ զերծ պահելու, անոր գոյութիւնը և ընդարձակումը ի սպառ ապահովելու համար է որ կանոնա բին մէջ նախատեսեցինք մասնաւոր տրամադրութիւններ, որոնց համաձայն տարեկան հասոյթներուն կանխորոշ մէկ մասը լոկ գործածուելով՝ դրամագլուխը աճեցնելու սահմանուած է։»

## ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Պալքանեան պատերազմին հաշուեյարդարութեան ատեն դարձեալ հրապարակ պիտի գար հայկուկան հարցը։ Այդ տատենն էր որ 1912ին Գէորգ Ե. Կաթողիկոսը կոնդակով մը Պօղոս փաշան կը նշանակէր հայութեան ներկայացուցիչը եւ բռպական դիւտնագիտաւթեան առջեւ։ Այդ կոնդակը իրեւ պատմական փաստաթուղթուն մը կ'արժէ, հոս արտագրել։

ԳէՈՐԳ ՇԱՌՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ և անհասանելի կամօքն Աստուծոյ եպիսկոպոսապետ և կաթողիկոս Ամենայն Հայոց, Մայրագոյն Պատրիարք համայնական նախամեծար աթոռոյ Արարատեան Առաքելական Մայր Եկեղեցւոյ Սրբոյ Կախողիկէ էջՄիԱԾՆի։

Վսեմափայլ Պօղոս փաշայի Նուպար՝ հարազատ որդւոյ Մայր աթոռոյս, ողջոյն և օրհնութիւն հայրապետական,

Քաջայոյս է Վանմութեան Զերում, զի քան զամենայն տարարազդն ի թշուառացեալ յերկիրս և յազգս հայրենի աշխարհէն մեր Մայր Հայաստան որբացեալն ընթացս դարուց և ժամանակաց և ենթարկեալ տիրապետաւթեան և հալածանաց, մեծագոյն մասն որս հեծէ տակաւին ընդ տանջանօք, հանդերձ որդւովք իւրովք, որք հալածականք եղեալ ի մայրենի ծոցոյն և ի հալրենի յարկէն՝ վտարանգեալ կան ի սիրեւոս աշխարհի։

Գիտէք նաև, զի ի պատճառս յոփի կառավարութեան և վայրագութեանց հրոսակաց հազարաւոր ընտանիք ի Հայոց դժբախտացեալ ի սուր ոուսերի մաշեցան թողլով զանթիւ որրս և զայրիս անինամս։ Զարդիս եւս հոգեւոր որդիք մեր ի մեկ յողբարի և յանօդնական վիճակի կան, զրկեալ ի մարդկային իրաւանց, յանապահովութենէ անձին, գոյից և պատւոյ իւրեանց։ Իսկ յետ պատերազմին որ բնդ միշտ Օսմանեան պետութեան և Պօլգանեան ազգաց, թուր թէ առաւել եւս սոսկալի լիցի կացութիւն Տաճկահայոց։ Ուստի ինկատ առեալ մեր, զի յետ պատերազմին լինելոց է Համաժողով (կոնֆէրանս) ի ներկայացուցչաց եւրոպական Պետութեանց վասն կանոնաւորելոյ զքաղաքական գործս և սրոշելոյ զիրաւունս և զսահմանս պատերազմուաց, անհրաժեշտ համարեմք բացարել և ներկայացուցանել զգառնագին վիճակ հօտին իմոց, որ ի սահմանս Օսմանեան պետութեան և խնդրել վասն բարեկարգելոյ զհայրնակ գաւառս։ Արդեօք ի ձեռն որո՞ց մարթէ էր մեզ յաջողեցուցանել և ի գլուխ հանել զայսպիսի ծանր քաղաքական դիւտնագիտական գործ, եթէ ոչ ի ձեռն հեռաւես, խոհուն և ազգասէր անձանց։ Եւ այժմ, հասեալ է ժամ,

զի գուշ, Վահմավայլ Տէր. իմաստութեամբ, հեռատեսութեամբ և բարոյական և հեղինակաւոր ազդեցութեամբ ձերով օգնեսչիք փրկել զծաճկահայ զաւակունս մեր ի տանջանաց և յողբալի կացութենէ:

Հաւատալով, եթէ փրկութիւն և երջանկութիւն հոգեւոր զաւակաց մերոց մերձ է սրտի ձերում, ոյր վասն և ո՛չ մերժեսչիք զանմիշական օգնութիւն ձեր: Մեք որպէս ծայրագոյն Պատրիարք և Կաթողիկոս ամենայն Հայոց և պետ Հայատանեաց Ս. Եկեղեցւոյ, կարգեմք զձեր Վահմավայլութիւն ներկայացուցիչ մեր ընդ այլ և հոգեւորական և աշխարհական անձանց և ինդրեմք ի ձէնջ յանձն առնուլ երթալի Վեհափողվ (կոնֆէրանս) և առաջի առնել պատգամաւորաց Եւրոպական Պետութեանց զինդիր Հայոց և զտեղեկագիր մեր, հայցելով զմիջնորդութիւն նոցա առ ոզբալի կացութիւն հայ ժողովրդեան Տաճկաստանի, Թերեւո մարդասէր և հզօր միջնորդութեամբ և հովանաւորութեամբ նոցա վերասցին կամայականութիւնք, աւերք և որածութիւնք և հաստատեսցի ի խաղաղութիւն և բարեկարգութիւն յերկրին Հայոց ի թեթեւացում չարատանջ վիճակի զաւակաց մերոց:

Օրհնելով զձեզ և զիամայն Գերդաստան Վահմավայլութեանդ, մաղթեմք ի Տեառնէ չնորհել ձեզ զքաջառողջութիւն և զյաջողութիւն ամենայն բարի և ազգօգուտ գործոց ձեռաց ձերոց:

Ողջ լերուք զօրացեալ ի Տէր և օրհնեալ յաւէտ ի Մէնջ գիշորդ ե. ԿԱԹՈՂԻԿՈՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՅ:

## Պ. ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Պօղոս Նուպար փաշա շարունակեց Կաթողիկոսին կողմէ իրենց վստահած, այդ պաշտօն, տրամադրելով իր նիւթական և բարոյական ամբողջ կորովը, 1916ին ֆրանսական կառավարութեան հետ վարած բանակցութիւններուն իրբեւ արդիւնք Ազգ. պատուիրակութիւնը նախաձեռնեց կազմել Հայ-

կական Լէգէոնը, որուն փոխարէն ֆրանս. կառավարութիւնը կը ճանչնար Կիլիկիայի հայկական բնոյթը և ինքնավարութիւնը ֆրանսական հովանաւորութեան տակ:

Զինադադարէն յետոյ Բարիզի մէջ գումարուեցաւ հայկական համագումար մը մասնակցութեամբ հայ գաղութներու ներկայացուցիչներուն: Հող պատրաստուեցաւ այն յիշատակագիրը, որ ներկայացուեցաւ Խաղաղութեան Համագողվին Պօղոս փաշա Նուպարի և Պ. Ս. Ահարոնեանի կողմէ:

Այդ յիշատակագրով հայկական սահմանները կ'ընդունէն ամբողջ պատմական Հայաստանը և Կիլիկիան:

Պօղոս փաշա Նուպար վերընտրուեցաւ հոն Ազգ. պատուիրակութեան նախագահ՝ և շարաւնակեց այդ պաշտօնը մինչեւ Բարիզի մէջ գումարու ած հայկական երկրորդ համագումարը, ուր ներկայացաւց իր հրաժարականը:

Ծատ ըսի. ըսաւներ լսուեցան թէ ինչո՞ւ հրաժարած է Պօղոս փաշա Նուպար: Հրաժարման պատճառ ցոյց արուած է իր կողմէն իրը թէ յոգնած ըլլալը: Ա.տիկա արտաքին երեւոյթ մէ միայն, իրականութիւնը այն էր, որ Պօղոս փաշա Նուպար զգուած էր այն Էնթրիկիներէն, զորս կը լարէին իր շուրջը գագաճ հոգիով մարդիկ, որոնք տարուած էին աւելի կուսակցական մտահոգութիւններով, քան թէ ազգային դործ տեսնելու ստածումավ: Անոնք փորձեցին Պօղոս փաշա Նուպարը գործիք լնել, իրենց կուսակցական դիրքը ամրացնելու համար:

Բնական է այս բոլորը չէր կընար հաճոյալի ըլլալ Պօղոս փաշա Նուպարի պէս շիտակ մարդու մը, որ նախընտրեց իր հրաժարականը ներկայացնել և քաշուիլ գործէ, քան թէ իրեւեւ աշխատակիցներ ունենալ այնպիսի մարդիկ, որոնք հասարակական ու և է արժէք չին ներկայացներ:

Թէքէ եաններ, Զօպանեաններ, Հանըմեաններ աւելի միասակար կ'ըլլային, քան օգտակար:

Բայց հայկ. համագումարը զիտցաւ գնահատել արժանաւորը և արհամարել էնթրիկանները, որոնք դուրս ձգուեցան,

իսկ Պ. Պողոս Նուպարէ խնդրուեցաւ շարունակել իր պաշտօնը :

Ասկէ զատ լեզուներ կ'ըսեն թէ Հայ Հանրապետու թեան պատուիրակութիւնն ալ կը ջանայ ամէն կերպ վարկարեկել և զգուեցնել Պողոս փաշա Նուպարը, իր հետ ունենալով դաշնակցութիւնը, որպէսզի միայն ինք մնայ ներկայացուցիչ հայութեան :

Որքան ալ որ անձշմարտանման երեւայ ասիկա, իրականութիւն մը կարելի է նկատել, երբ աչքի առաջ առնենք այն աղտոտ և խայտառակ պայքարը, զոր դաշնակցութիւնը բացած է Պ. Պողոս Նուպարի դէմ:

Այսքան Պողոս փաշա Նուպարի հրաժարման շուրջ :



## ԻՆՉՈ՞Ի ԶՍՏՈՐԱԳՐԵՑ ԹՐՔ. ԴԱՇՆԱԳԻՐՐ

Երբ դաշնակից պետութիւններու կողմէ թրքական դաշնագիրը պատրաստուեցաւ և ներկայացուեցաւ թուրք պատուիրակութեան, դաշնագիրին յանձման արարողութեան հրաւիրուեցաւ նաև Պ. Պողոս Նուպար, որ իրրեւ հայ ժողովուրդի ներկայացուցիչը, ականատես եղաւ թրքական մահավճարին յանձնումին արարողութեան: Այդ օրը ներկայ չէր սակայն Հայ Հանրապետութեան պատուիրակութեան նախագահը Պ. Ա. Ահարոննեան չգիտեմ ինչ պատճառով:

Թրքական դաշնագիրն ստորագրուելուն առիթով Սէվրի սրահը գտնուող անպաշտօն հրաւիրեալներու մէ չեւ կը զբոնուէին նաև հայ և լոյն տիկիններ և օրիորդներ: Փամը 4ին նոյն սրահը մտան դաշնակից պատուիրակուները երբ քիչ յետոյ սենեկապահնը հրաւիրեց թուրք պատուիրակուները ներս մտնելու, որոնք քէս և «սթամպուլին» կը կրէին և լուռ ու ախուր էին: Թուրք պատուիրակուները գլխու թեթեւ շարժմանով բարեւեցին ներկաները և ապա նստան հելլէն պատուի-

րակներէն Պ. Ոռմանոսի քով: Այդ պահուն սրահին մէջ կը տիրէր մահացու լուռթիւն մը: Ամենուն ուշադրութիւնը կեդրոնացած էր թուրք պատուիրակուներուն և Վէնիզէլոսի վրայ:

Մէկ քանի վայրկեան ետք, Պ. Միլրան հետեւեալ խօսքերը ուղղեց թուրք պատուիրակուներուն.— «Հրաւիրուեցաք ստորագրելու այն դաշնագիրը որ վերջ կուտայ դաշնակիցներու հետ թշնամութեանց: Կո վոտահեցնեմ Զեղի թէ ձեր ստորագրելիք դաշնագիրը պատճէնն է այն բնագրին զոր մէջ քանի վայրկեան յետոյ պիտի ստանաք»: Այս խօսքերէն ետք պատուիրակուները մօտեցան սեղանին և ամենէն առաջ ստորագրեց Հատի փաշա, յետոյ Ռիզա Թէվգիք, Թէշտո Խալիս պէյերը և հետզհետէ միւլաները որոնց կարգին նաև Պ. Ա. Ահարոննեան: Հաշտութեան դաշնագրէն զատ ստորագրուեցան նաև հետեւեալ բրօթօքօլները:

1) Արեւմտեան Թրակիան Յունաստանի ձգող պայմանագիրը. 2) Դաշնակիցներու Անատոլուի մէջ ազգեցութեան գոտիին վերաբերող պայմանագիրը. 3) Տամներկու կղզիներու մասին իտալեւնելլէն համաձայնագիրը. 4) Հայաստանի անկախութեան եւ սահմաններու գծման վերաբերող դաշնագիր մը. 5) Յոյն փոքրամասնութիւններու պաշտպանութեան վերաբերող պայմանագրութիզն. 6) Թրքական հին հողերու վրայ կազմուած նոր պետութիւններու մասին դաշնագիր և 7) Կեղը. Եւրոպայի տէրութիւններուն սահմանները վերջնապէս ձշող պայմանագիրը:

Բայց ինչպէս կը տեսնուի վերը գրուածէն հօն չյիշուիր Պողոս Նուպար փաշոյի անունը և արդարեւ Աթէնքի հելլենական մամուլի դիւանը կը ստանայ հետեւեալ տեղեկութիւնը. «Օսմաննեան պատուիրակութեան ինդրանքով, ինդրուեցաւ Պողոս փաշա Նուպարի, չպնդել ստորագրելու դաշնագիրը յանուն Հայաստանին, իրրեւ գայնագիր պետութիւն ա

Միւս կողմէ Ազգ. պատուիրակութիւնը ֆոանս. Թերթերուն կը հաղորդէ հետեւեալ զեկոյցց:

«Հայկ. Ազգ. պատուիրակութեան նախադահ Նուպար փաշնակից կառավարութեանց շարքին մէջ բնդունուած էր, ստորագրելու հաշտութեան դաշնագիրը յանուն Թուրքիայ Հայոց և հայ գաղթականութեանց, բայց թրքական պատ-

ուիրակութիւնը բողոքեց, պնդելով որ ան կը ներկայացնէ Թուրքիոյ Հայերը և հետեւաբար չկրնալով դաշնագիրը սառագրել:

«Դաշնակիցներուն ներկայացնելով այս ընդդիմութիւնը, խոր քննութենէ մը յետոյ որոշեցին որ նոյնիսկ Հայոց շահուն տեսակէտով նախամեծար է չպնդել, որպէսզի ստորագրութենէն յատոյ Թուրքիա չկարենայ պաշտօնական բողոք բարձրացնել դաշնագրի դէմ, անկանոնութիւն մը զործուած ըլլալը մատը փաթթելով:»

Այս զեկուցը, որ տրուած է իբրեւ բացատրութիւն, ոչինչ կը լուսաբանէ, այլ բնդկակառակը աւելի տարօրինակ ձեւով մը կը խառնէ ամէն ինչ:

Այդքան ծ անր պայմաններէ յետոյ, Թուրքիա ի՞նչ իրական շահ մը կ'ունենար փօխանակ դաշնագրի տակը Պօղոս Նու պար փաշ ւի ստորագրութեան, Ահարոննեանի ստորագրութիւնը տե նելով: Եթէ ատիկա ապագային զաշնագրէը չգործադրելու մտքով. այն ատեն ի՞նչպէս Դաշնակիցները իւրացուցին այդ առաջարկը և կամ ի՞նչպէս նախագէս չէին կըրցած դաշնակից հարիւրաւոր դիւնագէտներ ըմբռնել այդպարագան և հարիւրեցին հայ պատուիրակութեան նախագահը ներկայ գտնուիլ թրքական դաշնագրին յանձնումին:

Կ'ըսուի թէ կիլիկիայի հարցը պիտի վերաքննուի ի նըպաստ Հայաստանի:

Պօղոս Նուպար փաշա ներկայացուցին է չազատագրուած Թրքահայաստանի: Եթէ անիկա ստորագրէր դաշնագրին տակը, այն ատեն պաշտօնագէս յանձնառութիւն ստանձնած պիտի ըլլար աւելի հողամասեր չպահանջել Թուրքիայէն, բացի երեք նահանգներէն և այլեւս Ազգ. Պատուիրակութիւնը դադրած պիտի ըլլար գոլութեան իրաւունք ունենալէ, և պիտի դադրէր պահանջոտ ըլլալէ:

Այս բոլորը մութի կէտեր են: որոնք պիտի լուսաբանուին անշաւշտ մօտիկ ապագալին:



300 \$

ԳԻՒ 10 ՂՐՅ

9(47-925)  
Դ-64

4748

0000824

0

12013

ՀՀ Ազգային գրադարան



NL0000874

